

ԵԿԵՂԵՑՈՎՈՆ ԺԱՄԲՆԱԿԱԳՅՈՒԹԻՒՆ

Հ Ա Յ Ե Կ Ե Ղ Ե Ց Ո Ւ Խ

Մ Ա Յ Ա Ր Ա Թ Ո Ւ Խ.

Սեպտեմբերի 24-ին, Ա. Դէորդ զօրավարի տօնին, Ա. պատարագից առաջ ամբողջ միաբանութիւնը. Սինօդի ծառայողները, ձեմարանի ուսուցիչներն ու լսարանցիք տեսչի առաջնորդութեամբ, պաշտօնական անձինք, վաղարշապատի քահանաներն ու հասարակութեան ներկայացուցիչները ներկայանալով Ամեն. Տեղակալ Տ. Գէորդ արքեպիսկոպոսին՝ շնորհաւորեցին նորին Բարձր Սրբադնութեան անուանակոչութիւնը.

Այդ օրը Մայր Աթոռի ձեմարանի 37-րդ տարեդարձը լինելով ս. պատարագից յետոյ հիմնադիր երջանկայիշատակ Գէորդ Դ. կաթողիկոսի գերեզմանի վերայ հանգստեան պաշտօն կատարուեց Տ. Տեղակալի միաբանութեան և խուռն բազմութեան ներկայութեամբ:

Կէս ժամ հանդստանալուց յետոյ Տեղակալ Սրբադնը միաբանութեան հետ գնաց ձեմարան, ուր կատարեց մանկավարժական թանկարանի հիմնարկութիւնը խուռն բազմութեան ներկայութեամբ, որ Մողնոյ Ա. Գէորդայ ուխտի պատճառով խմբուել էր Մայր Աթոռ շրջակայ գաւառներից. Մանկավարժական թանկարանը կառուցւում է տիկին Վարժառէ Քանանեանի ծախքով, և յիշատակ նրա վաղամեռիկ Վարդան որդու:

Մանկավարժական թանկարանի հիմնարկութեան արարողութիւնից յետոյ եկեղեցական թափօրը ուղ Սուրբ Գէորդ շարականը երդելով կանգ առաւ ձեմարանի գլուխաւոր շինութեան առաջ, ուր սովորաբար կատարւում

են տարեդարձի հանդէսները։ Այդտեղ, Տեղակալ Տ. Գէորգ արքեպիսկոպոսը բռնեց իւր համար յատկացուած տեղը, և սկսուեց ձեմարանի տարեդարձի հանդէսը։ Տեսաւ Տ. Բագրատ վարդապետը կարդաց ձեմարանի 1910-11 թ. ուսումնական տարուայ տեղեկադիրը։ ատենախոսեցին ուսուցիչ Ռ. Տէր Արքահամեանն և ուսանող Ա. Քոչարեանցը, վորք աշակերտներից մէկն էլ արտասահեց մի ստանաւոր։ Մէջ ընդ մէջ երգում էր ձեմարանի երգեցիկ խուժը՝ Ռուբէն Արեգայ Մանասեանի զեկավարութեամբ։ Հանդէսը փակուեց Ամեն։ Տեղակալ Տ. Գէորգ արքեպիսկոպոսի պահպանիչով, ժամը 1-ին։

ԵՐՈՒՍԱՂԵՄԱՅ ԴՈՒՇԵՐ

Մատակարարութեան երանանգ։

«Բիւղանդիոնը» հաղորդում է, որ ուրբաթ օգոստոսի 12-ին Երուսաղէմի վանքի համար կ. Պոլոսյ մէջ կազմուելուիք մատակարարական մարմնի պաշտօնը սահմանող հրահանդի խմբագրութեան համար կազմուած յանձնաժողովը նիստ է ունեցել և իւր աշխատութիւնն աւարտել է։ Յանձնաժողովի անդամների մէջ մատակարարական մարմնի պաշտօնի նկատմամբ կարծիքի անհամաձայնութիւն լինելու պատճառով խնդիրը պէտք է ներկայացուի Աղք. Ժողովի ուշադրութեան, որպէս զի որոշուի թէ կենտրոնի իրաւասութիւնը ինչ պէտք է լինի Երուսաղէմի Մատակարարական գործերի մէջ։

Պատրիարքի ընտրութեան ազդարարութիւն։

Նոյն Բիւղանդիոնը հաղորդում է, (օգոստոսի 16) որ դատական նախարարութեան կազմից բերանացի յայտնուել է պատրիարքարանին, որ օր առաջ Երուսաղէմի պատրիարքը ընտրուի։ Կրօնից տեսուչն էլ նոյն պէտքը զգացրել է Երուսաղէմի փոխանորդին։ Դրա պատճառն այն է, որ կ. Պոլոսյ պատրիարքարանը դիմումներ է անում կառավարութեան Երուսաղէմի կալուածների մահիւ նկա-

տուելուն դէմ յիշելով Երուսաղէմի պատրիարքին տրուած զիրմանների տրամադրութիւնը։ Կառավարութիւնը Երուսաղէմի աթոռին տրուած առանձնաշնորհութիւնների մասին խօսելու իրաւունքը կամենում է տալ պատրիարքին, որ կառավարութեան կողմից ճանաչուած է աթոռի տէր, և Երուսաղէմի տեղապահութիւնը համարում է բոլորովին առժամանակեայ պաշտօն՝ միայն պատրիարք ընտրելու համար։

Պատրիարքարանից պատառիսանուել է, որ Աղդ. Պարշութիւնը սլէտք եղած կորդագրութիւններն արել է, և մօտ օրերս պատուիրակները կը մելինեն Երուսաղէմ ընտրութեան ձեռնարկելու համար։ Թէհ Երուսաղէմի պատրիարքի ընտրութիւնից առաջ ուրիշ խնդիրներ կան կարգութրելու, սակայն պատրիարքական ընտրութիւնն այլ և այլ պատճառներով ստիպողականութիւն է ստացել, ուստի և սլէտք է նախապատւութիւն տալ այս խնդիրն։

Եկտիգուլէի խնդիր։

«Բիւղանդիւննը (օգսստ. 23) տոլել է Երուսաղէմից կայսերական պալատ ուղղած հետիւեալ հեռագիրը։

«Եկտիգուլէի դուրսը գտնուող Ս. Երուսաղէմի վանքին դրամովը զնուած ազարակին հողերը այս օրերս էֆղաֆի նախարարութիւնը ձեռնարկած է ծախելու ելեմուական դանձուն։ Սկիզբէն ի վեր վանքին սեպհականութիւնն ըլլալով, հասոյթն եկեղեցւոյ և հոգեոր պաշտօնէից ապրուստին յատկացեալ այդ գետինը, առանց օրինական որ և է պատճառի վանքին ձեռքէն առնելու համար եղած ձեռնարկն ոչ միայն կը վնասէ մեղի, այլև գործադրութեան մէջ գտնուող և ամեն հպատակներու օրինաւոր իրաւունքները երաշխաւորող սահմանադրական իրաւանց և Զերդ Վեհափառութեան արդարասէր զգացմանց կը հակառակի։

«Համոզուած ըլլալով առ այս, կը համարձակենք խնդրել որ յիշեալ գետինը վանքին վերադարձուելու համար հարկ եղած բարձր հրամանը շնորհէք»։ (Ստորագրութիւններ.—պատրիարքական Տեղապահ Դանիէլ Արքեսլ. ևն)։

Երուսաղէմի պատրիարքական տեղապահի հրաժարուելը.

Երուսաղէմի պատրիարքական Տեղապահ Տ. Դանիէլ արքեպիսկոպոսը առարկելով թէ որովհետեւ պատրիարք

քական ընտրութիւնը յապաղելու պատճառով անկարգութիւնները շահունակում են, որոնց ինքն չի կարողանում դիմադրել, միսս կողմից՝ առաջաւթիւնը խանգարուած է, թաղել է իւր պաշտօնը և խնդրում է մի ուրիշը նշանակել իւր տեղ։ Օգոստոսի 23-ին էլ հեռագրել է Երաւաղէմայ պատրիարքարքանի Փոխանորդ. Տ. Ամբատ վարդապետին, յայտնելով որ ինքն արդեն դադարել է պաշտօնից, և վանական գործերի համար պէտք է քանակցի Տ. Եղիշէ եպիսկոպոսի հետ։

Տեղապահ Արքազանը իւր մօտ կոչելով Երաւաղէմի պատրիարքական Փոխանորդին, յայտնել է թէ Դանիէլ Արքեպիսկոպոսը Ազգ. ժողովից ընարուած լինելով, իւր հրաժարականը չի կարող անմիջապէս ընդունուել. և նա պարտաւոր է իւր պաշտօնը շարունակել։

Այս հրաժարականը և ամբողջ խնդիրը նկատողութեան պէտք է առներ վարչութիւնը օգոստ. 24-ի նիստին։

Կ. ՊՈԼՈՅՑ ՀԱՅՈՑ ԿԵՆԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Դպրոցական.

Առաջնա. Խորհուրդը, ըստ Բիւղանդ. (օգոստոսի 17), յատուկ նիստ է ունեցել. զբաղուել է աղդային կրթութեան կանոնագրի վերաբնաւութեամբ, պատշաճեցնելու այն պետական վարժարանների ծրագրին և որոշել է այդ աշխատութիւնը յանձնել մի յատուկ մասնախմբի. որի անդամներն են-Յակոբ էֆ. Պոյաճեան. Արամ. էֆ. Նիկողայոսեան, Լեոն էֆ. Սեղբոսեան, Յովհ. էֆ. Հինդեան Սուբիասեան էֆ. Մասնախումբը ի նկատի ունենալով գաւառների մէջ դիւղատնաեսական և Երկրագործական ճիւղերի կարեռութիւնը, ինչպէս նաև տեղական պայմանները, որոշել է մասնաւոր ուսումնասիրութիւնից յետոյ ուրոյն մասնախմբի միջոցով պատրաստել նաև կրթական ծրագրի յաւելուածական մասը՝ յատուկ գաւառների համար։

— Ուսումնական խորհուրդը որոշել է մի շրջաբերականով յանձնաբարել կ. Պօլսոյ թաղական խորհուրդներին, որ հազորդեն դպրոցական տարեշրջանի առիթով տեղի ունեցած ուսուցչական փոփոխութիւնները կը թական նախարարութեան ներկայացնելու համար։

ԿՏԱԿ.

Բիւզանդիոնում (օգոստ. 19) կարգում ենք, որ իզմիրի ազգայիններից Ստեփան էֆ. Շշմարտախօսեանը 6-7000 ոսկի արժողութեամբ իւր երեք վաճառատուները և երկու տները կտակած է եղել ազգին, պայմանով, որ իւր ե. իւր կնոջ կենդանութեամբ իրանք ստանան արդիւնքը, իրանց մահից յետոյ ամբողջովին մնայ ազգին։ Ինքն 9 տարի առաջ վախճանուած լինելով, մօտիկ օրերս վախճանուել է և կինք Տիկ. Արկերա, և իզմիրի ազգային սընդուկը տիրացել է յիշեալ կալուածքներին, որոնք տարեկան 150—200 ոսկի եկամուտ են բերում։

Լեռն էֆ. Սէմերնեանի նուէր։

Լուտքրները յայտնում են, որ Լեռն էֆ. Սեմերնեանը 5000 ոսկի է նուիրել Սկիւտարի Շեմարան վարժարանի շինութեան համար։ Օգոստոսի 19-ին Աղդ., Երեսփառողովը, գոհունակութեամբ արձանագրել է այս նուիրաբերութիւնը։

Ազգային երեսփ. Ժողով։

Օգոստոսի 19-ին գումարուել է ազգային Երեսփառանական ժողովը, 37 երեսփոխանների ներկայութեամբ, որ մեծամասնութիւն շունենալով չէ կարողացել օրակարգի խնդիրներով զբաղուել, որոնց մէջ էր վարչութեան բերած հարստահարութիւնների տեղեկագիրը և 4-ի դէմ 30 քուէով որոշեց «Ատենապետաց Դիւանի այս տեղեկագիրը տպագրել ժողովի ատենագրութեան հետ»։

Ահա այդ տեղեկադիրը իւր նախաբանով.

ՀԱՅՈՑ ԱՀԱՅՈՒԹԵԱՆՑ ԽՆԴԻԲԸ. —

«Աղջ. Ժողովը իր նախորդ նիստերուն մէջ ցաւ յայտ-
նելով Հայաստանի բազմազէտ ժողովութղին հանգէտ գոր-
ծադրուած առեանդութեան, սպանութեան և ուրիշ այս
կարգի գէսլքերուն առթիւ, Վարչութեան յանձնած էր մի-
ջոցներ խորհիլ և որոշել կառավարութեան մօտ կատարուե-
լիք զիմումներուն եղանակը: Ժողովութղին կողմէ բարձրացած
ըողոքի աղաղակներն և Վարչութեան քննութիւնները կհաս-
տատեն թէ ոչ Սահմանադրութիւնը, ոչ աւ Առանայի աղե-
տը չեն կրցած վերջ տալ յափշտակութեան, առեանդու-
թեան և սպանութեան, որոնք մահ և աւեր սփռեցին Հա-
յաստանի մէջ: Հարստահարութիւններու, յափշտակութիւն-
ներու և սպանութիւններու խնդիրներէն զատ հողային հար-
ցը առանձին նիւթ եղած է բանակցութեան և պահանջուած
է դործագրութիւնը ի վազուց եղած կարգադրութեան մը:
Վարչութիւնը ուսումնասիրեց ըոլոր այս խնդիրները և որո-
շեց հետեւեալ մէջոցները, որոնց մէջ միովոխութիւններ ընե-
լու երաւունքը կվերապահէ Աղջ. Ժողովին.

Ա. — Հողային հարց. — Աղջապատական և անհատական հին
ու նոր ըոլոր հողերու ալօրէն դսաւմանց զէմ ըողոքող և
Աղջ Պատրիարքարանէ պաշտօնապէս կարգուած յանձնաժո-
ղովին օրէնսդիտական խնամով պատրաստաւած թագրերը
նոյնութեամբ մատուցանել Բ. Դրան, Խնդրոյ առարկայ հո-
ղերու ցանկով: (Այս թագրերը մատուցուած է արդէն 7 Յու-
լիս և 862 համարով:)

Բ. — Առաջարկներ ի մասին Անատօլուի Հայոց աղաճո-
վութեան. — Անատօլուի հայ ժողովութղը, հակառակ 0սմ.
Սահմ. արդի ուժիմին՝ չկըցաւ կատարելապէս վայելել կեան-
քի, ինչքի, պատուի աղաճովութիւն, և մշտապէս ապրելով
ահուսարսափի մէջ, շարունակական ըողոքներով, իր անտա-
նելի վրձակին դառնութիւնը կալարդէ Պատրիարքարանին:
Սակայն իւր արժատական գարմանը Անատօլուի աղաճովու-
թեան կառաջարկուի,

Ա. — Նկատելով որ առանց սահմանադրառէր նոր պաշ-
տօնեաներու անկարելի է Անատօլուի իսլամ և քրիստոնեայ
ժողովութղներուն վայելել տալ 0սմ. Սահմանադրութեան
իրական բարեքները, և դիտելով որ հայաբնակ դաւառներու
անդորրութեան խանդաբան գլխաւոր պատճառներէն մէկը
ըսնապետական շրջանէն մնացած մոլեռանդ, զեղծարար և

և ցարդ ըռնապետական ողբով ապօքած պաշտօնէից սլաշտօնավարութիւնն է, կառաջարկուի այս կարդի բռնապետական պահօնէից փոփոխութիւն:

Բ. — Դիտելով որ Անտառուի անդորրութեան մեծապէս պիտի Նպաստէ տեղւոյն իսլամ և քրիստոնեայ ժողովութեան երբ չարաշար կեղեցող միւրեկալիակէներուն հեռացումը, առայս կառաջարկուի ըռնապետութեան միջոցին սնուցուած և շփացուցուած միւթէկալիակներուն զլխաւորները, որոնք ծանօթ են իրենց ոճագործութիւններով՝ վարչականացէն կամ այլ եղանակով հեռացնել իսպան՝ իրենց ազդեցութեան ըրջանակէն:

Գ. — Միանգամ ընդ միշտ առաջքն առնելու համար Անտառուի հայարնակ զաւառներուն մէջ յաճախակի պատահած ոճիրներուն, և զործնական ապացոյցը տալու համար թէ սահմանադրական արդի կառավարութիւնը ըռնապետական նախորդ կառավարութեան ներողամիտ աչքով չենայիր անուղղայ ոճագործուներուն, այլ պահանջող է արդարութեան զործագրութեան, առ այս կառաջարկուի օոմ. Սահմանադրութեան հրատարակումէն ի վեր սպանում, առեւանգում, թալան և այլ ոճիրներ զործող ծանօթ մեծ ոնցուագործներն անաշառութեամբ եւ արդարութեամբ դատել եւ ամենախիստ կերպով պատժել՝ յօրինակ ալլոց:

Դ. — Նկատելով որ Օոմ. Սահմանադրութեամբ եւաշխաւորուած է խղճի աղատութիւնը, մինչդեռ այժմ ըռնապետական շրջանէն աւելի յաճախակի կշարունակուին ըսնի իսլամացումները, նոյն իսկ անչափահասներու մասին, կառաջարկուի պատժական յօդուածի մը յաւելմամբ եւ նրատարակութեամբ միանգամ ընդ միւս վերջ դնել եւ արգիլել բռնի իսլամացումները:

Ե. — Գիւղացի հայ անդէն ժողովուսդը պաշտպանելու համար զի՞նեալ քեւրտ աշխեթներու ոովորական գարձած շահատակութեանց դէմ, կառաջարկուի զիւղական պահակախումբերու կազմութիւն՝ պետական գէներով եւ պետական գործի տակ՝ ինքնապահանութեան նամար:

Զ. — Անտառուի մէջ պաշտօնավարող քաղաքային, զի՞նուորական, դատական և ոստիկանական մէծ ու վորքը պաշտօնէից վրայ հոկելու, օքէնքի հակառակ շարժողները պատժելու և արդարութիւնը զործագրելով Անտառուի իսլամ և քրիստոնեայ ժողովութղներուն անդորրութիւնն և յառաջդիմութիւնն ապահովելու համար կառաջարկուի բումելիի նման:

Անատոլուի նահանգներուն համար եւս կեղրօնկն կարգել մնայուն լիսօր ընթիշներ:

Ե. Անատոլուի աւատապետ քիւրտ պէտքերուն և աշխրէթներու պէտքերուն կողմէ Հայ, թուրք և քիւրտ ռայտ կամ մարտապա կոչուած ստրուկ ժողովրդէն, հակառակ ոսմ. ուահմ-սկզբունքներուն, բանի կերպով գանձուած «խաթիր»ի ու «կապալու» կոչուած ապօքէն տուրքերուն, ինչպէս նուե «անկարիա» կոչուած ծովածուրիւններու խոպառ ջնջումը կառաջարկեալի սպասօնական յայտարարութեամբ:

Ը.—Դիտելով որ փոխանակ Օսմ. Բարլամենդի որոշման համաձայն բռնապետական նախորդ ուժիմին հայաջինջ նպատակով կազմակերպուած Համիտէյէ քիւրտ հեծալազօրքերը, թեթևազէն կանոնաւոր զօրագունդերու վերածուելով, կանոնաւոր ըանակի, դպրոցական սպաներու հրամանին տակ, զօրանոցներու մէջ ապրելու, կշառունակեն ըստ առաջնոյն իրենց նախորդ կողմին և տեղւոյն մէջ մնալ, և իրենց հենց շահատակութիւններն անարգել անպատճ շարունակելով, մշտական պատուհանը մնալ շինական անդէն ժողովութիւն դիմուն, կառաջարկութ Համիտիյէ ֆիւր հեծալազօրքերն եւս բառուման Օսմ. Բարլամենդի, ենթարկելով զինուորազութեան բնդիանուր օրենքներուն, շպանի իրենց ազգեցութեան ուղանակին մէջ. զի սահմանադրական ոկզբունքներուն դիմուն հակառակ է Անատոլու ներքին գաւառներու Հայ ժողովութիւնը զինուորա առնելով փոխադրել հեռաւոր գաւառներ և ընտակալից քիւրտերը պահել տեղւոյն վրայ, առանձնաշնորհեալ դիրքի մէջ, այսպէս առիթ ընծայելով օսմ. տարրերու համերաշխութեան խանգարման:

Թ.—Նկատելով որ օսմ. սահմ. սկզբունքներուն դիմուն հակառակ է իսլամ և քրիստոնեայ զանազան ժողովութիւններ Ռումենիա և Անատոլուի մէջ զինաթափ ընել և քիւրտերը պահել իրենց զէնք կը ելու նախկին տուանձնորհեալ դիրքին մէջ, և անկարելի է մշտապէս ապահովել Անատոլուի Հայ ժողովը դեանը, ցորչափ հայն անդէն է ու անպաշտապան՝ պետական դէնքերով զինուորած քիւրտերուն դէմ, կառաջարկութ հայոց ալ ինքնայածպանութեան համար զինք կրելու բոլուուրիւնքնել եւ կամ ֆիւրտերն եւս զիգինարափ բնել:

Ժ.—Երբ Անատոլուի անսպորութեան պահպանման յարատե միջոց, նոր ոճագործութիւններն արգելելու և հենոճագործները հետապնդելու նպատակով կառաջարկութ սահմանադրակր դպրոցաւար սպաներու հրամանին տակ կազ-

մարիւնը օրջուն զօրավաճերու, կարգ ու կանոնը պահպանելու համար մօտապէս:

Հայաբնակ զաւաների անդուրութեան նամար դիմումն:

Ինչպէս հազորդում են լրագրերը, օգոստոսի 22-ին պատրիարքական Տեղապահը, այցելել է պատերազմական Նախարար Մահմուտ Շէֆքէթ փաշային խնդրելով հայտընակ գաւառներում անդորրութիւնը վերահաստատելու համար միջոց ձեռք տոնել. որովհետեւ սպանութիւնները, հարստահարութիւնները շարունակւում են, և ժողովուրդը յուսահատ բողոքում է: Մահմուտ Շէվքէթ փաշան կատարեալ ապահովութիւն է տուել Տեղակալ Սրբազնին. որը այնուհետեւ այցելել է կրթական Նախարարին և խնդրել փութացնելու կրթական և զինուորական գործերի վերաբերեալ կարդադրութիւնները.

Դրումանի (մարկա) խնդիր.

Օգոստ. 19-ին Խառն Ժողովը դրոշմանիշների խնդիրը քննելով որոշել է. պատրիարքարանի կողմէց ազգային կրօնական բովանդակութիւն ունեցող դրութիւնները, որոնք սահմանուած են ներքին շրջանակի մէջ գործադրուելու և պետական պաշտօնատներին ներկայացնելու հանգամանք չունեն, դրոշմանշի (մարկա) չեն ենթարկւում. իսկ այն գրութիւնները, որոնք յարաբերական ընութիւն ունեն, և իրանց պարունակութեամբ ու է պաշտօնատան ներկայանալու հանգամանք՝ պէտք է դրոշմանիշ ունենան, ինչպէս ու ցարդ տեղի է ունենում։

Հողային խնդիրը նոր օրինագիծը.

Քիւղանդեսնը (օգոստ. 24) դրում է. Թանինի երեկուան թիւին մէջ ըսուածէր թէ Անատօլուի հողային խնդիրը կարգադրուելու մօտ է: Նոյն թերթն իր այս օրուան թիւին մէջ հետեւեալը կգրէ. —

«Անսատօլուի արեւելեան նահանգներուն հողային խընդիրը արդարապէս կազմադրելու բաղձանք կը տածէր և այս նպատակաւ պատշատուած էր առկէ առաջ օրինագիծ մը, որ մասամբ միայն քննուեցաւ։ Կլսենք թէ կառավարութիւնը Խորհրդարանին յառաջիկայ նստաշրջանին ոկիզբը ժողովին ու շաղը թիւան յանձնելու համար որոշած է հետեւալ միջոցները։

«Նախապէս պատրաստուած օրինագիծը ներքին դուժոց նախարարութեան կողմէ վերստին քննութեան ենթարկուած է։ Խալի պէտ այս խնդրոյն վայ քննիչներուն տուած տեղեկադիրներն և կուսակալներուն տեղեկադրութիւնները ուսումնասիրելով, այն օրինագիծին կարգ մը յօդուածները մեծապէս վորփոխած և խնդիրն յանձնած է նախարարաց խորհուրդին նկատուածնը։ Նախարարաց խորհուրդը խնդրութիւնը պետական Խորհուրդին յանձնելէն առաջ նախ զատական, ներքին գործոց և հեռագրական ու թղթատարական նախարարներէն բաղկացեալ յանձնաժողովին նկատողութեան յանձնած է զայն։ Այս նախարարական յանձնաժողովն իս քննութիւնը շուտով աւարտելէ յետոյ, իր տեսութեամբ պիտի յղէ տեղեկադիրը Պետական Խորհուրդին, և հոն ալ քննուելէ վերջ, Եցեսնի ժողովին բացուելէն անմեջապէս ետքը ժողովին պիտի ներկայացուի օրինագիծը։

«Այս օրինագիծը քանի մը հիմնական կէտեր ունի։ Յուն 10-էն առաջ օտար երկիրներ դադթած, բայց հիմա վերադառնալ ուղղողներուն հպատակութեան խնդիրն ի՞նչ կերպով պիտի կարգադրուի։ Ասոնցմէ մէկ մասը մեկնելէ առաջ պաշտօնապէս արտօնութիւն ստացած և կառավարութեան թուղթ մը տալով իրենց երկրին հետ ունեցած յարաբերութիւննին խզած բլլայնին յայտացարած են։ Օրինագիծն ասոնց համար կզործածէ Շկամաւորապէս մեկնողները բացատրութիւնը։ Ուրիշներ ալ իրքեւ փախստական մեկնած են, որոնց համար «փախստական» բացատրութիւնը դործածուած է։ Ասոնցմէ ոմանք, հպատակութեան օրէնքին համեմատ, օսմ։ հպատակութենէ, զրկուած և իրենց արձանագրութիւնը չնջուած է։ Ուրիշներու ալ փախստականի աչքով նայուած՝ բայց հպատակութեան վորփոխութեան դործողութիւնը շերկատարուած։ Հիմա ասոնց հպատակութեանը սթրագու պիտի բլլայ։ Օրինագիծն այս մասին կարգ մը աջամագրութիւններ ունի։

«Օրինագիծին հիմնական կէտերէն մէկը, այս կարգի ան-

հասնելու հողային սեփականութեան փոխովման պարագան է, որովհետև ասոնցմէ պաշտօնական աշտօնադիր ստանալով ի փոխարէն կառավարութեան թուղթ տուղղները, մեկնելէ առաջ իրենց հողերը ուրիշներու ծախած կամ փոխանցած են: Յայց թէ այս կերպով մեկնողներէն, թէ փախոտականներէն մեծ մասին սեպհական հողերը, կամ թարուի երաւունք (միւսքեհազր բաբու) ձեռք ըերուելով, կամ տէրեւուն փախուստին առանձառաւ և կամ թէ կառավարութեան կողմէ մահիւլ նկատուելով աճուրդով ծախուած և կամ դադթականներ հաստատելով անոնց վրայ, այսօր այդ հողերը ուշեցի սեփականութիւն դարձած են:

«Այն հողերը որոնք ըստի կերպով գրաւուած են և ո և է օրինական արդարացում չունին, բնականաբար իրենց տուածին տէրերուն պիտի վերադառնեն. սակայն վերը յիշուած ձեւերէն մէկուն համաձայն և օրէնքին ցոյց տուած եղանակաւ իրենց սեփականատէրը յետոյ փոխուած հողերուն համար այս օրինագծին համեմատ զործողութիւն պիտի կատարուի: Օրինադիճն ամեն ձեի և եղանակի համեմատ զատ զատ տրամադրութիւններ ունի:

«Հին և նոր զործողութեանց քննութեան դալով, հին օրինադիճին մէջ այս պաշտօնը տեղական իւստիկի ժողովներուն տրուած էր: Ներքին զործոց նախարարութիւնը նկատելով որ Խոտարէի ծողովի անդամներն ընտրութեամբ այս պաշտօններուն կոչուած են և զժուար է այս պարագային մէջ պահել անկողմնակալութիւն, այս խնդրոյն քննութիւնն և վճիռը փոխանակ Խոտարէի ժողովներուն յանձնելու, հարկ տեսած է յանձնել դատական նախարարութենէն կարդուած երաւարար դատաւորի մը նախադահութեանը ներքեւ զտնուող մարմիններու, որոնք տեղւոյն վրայ սլեաք եղած վերջական քննութիւնը սկսեն կատարեն:

«Թէ իրաւագար դատաւորն և թէ նոյն մարմիններուն անդամներն ամբողջովին կառավարութեան կողմէ ընարուած պիտի ըլլան»:

«. ԽՄԲ. Տիւղ — հողային խնդրոյն լուծման եղանակին համար այս տողերէն դեռ որոշ բան մը չի հասկացուիր: Պէտք է ծրագիրը Պետական Խուրհութեան և նախարարաց Խորհութեան ելլէ և յետոյ՝ մանաւանդ՝ նրեռով. ժողովին ելլէ: Հետեարար, այս թանը դեռ շատ ջուր կլերցնէ:» Եթէ ամէն զործ ներքին զործոց նախարարին կամ ուրիշ մէկ քանի նախարարներու տեսութեամբ կարդադրուէր, շատ դիւրին կրլար: Յայց անոնք որ շաբանակ կըսեն թէ «Հայերը կշարագան-

ցեն», ի՞նչպէս ա՞նցեալին մէջ աւ կըսէին՝ «Յոլոր Հայերը վ՞նասակար ա՞նձեր ե՞ն», ա՞նոնք ի՞նչպէս պիտի վերաբերուին արդեօք հողային խնդրոյն նկատմամբ։ Ասոնք խնդրական կէտեր են։ Միայն թէ Թանինի այս տողերէն քանի մը քան կհասկցուի, որ գոհացուցիչ և անդոհացուցիչ կողմեր ունին։ Առաջին գոհացուցիչ կէտեն այն է որ կառավարութիւնը փոխանակ բախտին ձգելու, մետքը գըեր է այլ ևս հողային խնդիրը լուծել և վերջացնել. Երկրորդ գոհացուցիչ կէտը, վոխանակ խնդիրը տեղական մարմիններու թողլու, Պօլսէն յատուի մարմիններ զրկելու պարագան է, որ խնդրոյն արդար կարգադրութեան քիչ մը աւելի յոյս կուտայ։ Եսկ այս երկու կէտերէն զատ ա՞նգոհացուցիչ պարագան այն է որ ըսնապետական ուժիմին սարսավիններուն չտոկալով իրենց կեանքը վրկելու համար հպատակութիւննին թողլով իրենց հայրենիքէն վախչելու հարկադրուղիներուն համար. ի՞նչպէս կերեայ, կլսորհուի այնպիսի կարգադրութիւն մ'ընել որ ընաւերեք չի կընար նպաստել անոնց իրաւունքին պահպանման։

Այս կէտերը մենք բացատրած ենք մեր խմբագրականներուն մէջ, և առկէ զատ, Պատրիարքարանը լաւ խորհուած և ծրագրուած թագրիքներ ունի, որոնցմէ մէկը տակաւին մէկուկէս ամիս առաջ մատուցուեցաւ կառավարութեան։ Ասոր մէկ օրինակն ունի նաև ձավիտ պէջ իր մօտ և երբ վերադառնայ Անատօլուէն, հարկաւ իր վորձառական տեսութեան աւ դիմում պիտի ըլլայ։ Փափաքելի է որ այս խնդրոյն համար կազմուած նախարարական յանձնաժողովին Հայ անդամը՝ Սթամպուլեան էֆ. աչքի առջեւ ունենայ ասոնք, լուսաբանէ իր ընկերները և իր տեսութիւնները ներկայացնէ այս կերպով, քանի որ այն գիշերը պատրաստուած են օրինական և իրաւաբանական հեմերու վրայ։

ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ

Հայ կարոլ հոգեւորական ժողով.

Կավказъ-ը (№ 204) առնելով «Univers» լուսադրից գրում է, որ հոկտեմբերի 15-ին Ն. ա. կը կազմուի հայ կաթոլիկ եպիսկոպոսների. Հռովմի մէջ, առաջին ժողովը, պատրիարքի նախագահութեամբ Ա. Նիկողայոս Տօլենտենացու Եկեղեցում։

Ժողովին կը ժամանակցեն 15 եպիսկոպոսներ, որոնց
մէջ Լիգովի արքեպիսկոպոս Թէոդորովիչը, Վենետիկի ու
Վենեայի, Մխիթարեան վանքերի երկու վանահայրները,
որոնք եպիսկոպոսի կոչումն ունեն: Ժողովը կը բաժանուի
մասնաժողովների և պէտք է քննի հաւատի և վանական
ու աշխարհիկ հոգևորականների կարգապահութեան և լո-
խնդիրները:

Ընդհանուր ժողովը կը քննի դեկրեդների և որո-
շումների բնագրերը: Այս ժողովը կը լրացնի և կը հաս-
տատի հայ կաթոլիկ հոգևորականութեան կանոնական
կազմակերպութիւնը:

Այս առիթով «Բիւզանդ», (Սեպտմ. 7) գրում է.
Վատիկանեանի մոլեռանդ օոկտն Բոքոլ-Ռոմանօ կդրէ.—
Առաջիկայ հոկտեմբեր 15-ին Հռովմի մէջ պիտի գու-
մարուի Հայոց ժողով մը: Այս առաջին անդամն է, որ
Հռովմի մէջ Հայոց ժողով մը կհաւաքուի. ինչպէս որ ա-
ռաջին անդամ ալ է որ Հռովմի իր շրջափակին մէջ պիտի
տեսնէ արեելեան եպիսկոպոսներու համախմբութիւն մը:
Պիոս Փ. քաջալերեց այս ձեռնարկը, փափաղելով որ
Հայոց ժողովը նոր կենդանութիւն մը տայ հայ կաթոլիկ
հասարակութեան:

«Ժողովին պիտի նախագահ հէ Պօղոս-Պետրոս Ժ.Գ. (Թէր-
զեան), Կիլիկիոյ Հայոց պատրիարքը և անոր պիտի մաս-
նակցեն տան և հինգ Եպիսկոպոսներ, և Մխիթարեան-
ներէն երկու հոգի, այսինքն Վենետիկի և Վիեննայի միա-
բանութեանց արքա հայրերը, որոնք եպիսկոպոսական աս-
տիճան ունին և գիր, զիկ (?) Լէոպոլսոյ հայ արքեպիսկո-
պոսը: Դիտելի է որ հերձուածող (!!) հայերն ալ իրենց
ժողովները=էջմիածին կդռւմարեն, թուսիոյ մէջ:

«Հռովմի ժողովը պիտի ջանայ մարտնչել բոլոր մոլո-
րութեանց սողոսկումներուն դէմ, նոր ոգեորութիւն ներ-
շնչելով կրօնական կեանքին, եկեղեցու հոգիւներուն հա-
մերտշխ աշխատութեամբ, տիեզերական Հռովմին բարձր
առաջնորդութեան ներքեւ.

«Ժողովին հայրերը նախագահ յանձնաժողովներու մէջ

ալիտի հաւաքուին, որոշման ենթարկուելիք կէտերն ուսումնասիրելու համար, որոնք տասն և մէկ դլոյներու վրայ պիտի բաշխուին։ Անկե ետքը ընդհանուր ժողովը պիտի գումարի, ուր պիտի վիճարանուի, և որոշուին յանձնաժողովներուն մէջ ոլտարաստուած ծրագիրները, վերջապէս, Ս. Նիկողայոսի Տօլետենացւոյ եկեղեցւոյն մէջ, որ Հռովմի հայ հասարակութեան յատկացուած է, ժողովը պիտի հռչակէ իր վճիռները հանդիսական նիստի մը մէջ։ Կկարծուի թէ ժողովին բոլոր դործողութիւնները ամիսու կէս պիտի տեսն։

Օ Տ Ա Ր Ե Կ Ե Ղ Ե Ց Ի

ՈՌԻՍ ՊՐՈԽՈՍԼՈՒ ԵԿԵՂԵՑԻ

Սրբ. Սինօդի 1912 թ. նախահամբար.

Церк. Եկեղ. (№ 36) գրում է որ պետական Դումա է մուծուած Սրբ. Սինօդի 1912 թուի նախահաշիւրը. Մուտք հաշուած է այս տարուայ հաշուով 82,549 ռ. ծախը 40,129977, այսինքն 2,594501 ռ. Ծախըի յաւելացումն բաշխուած է ըստ այսմ։

Քաղաքների և գիւղերի հոգեկորականութեան ռոճիկ 586,523 ռ.

Դպրոցական հաստատութիւններին 116,000 ռ.

Եկեղ. ծխական տարրական դպրոցներին 284,500 ռ.

Եկեղեցական դպրոցների ուսուցիչներին 1,511,00 ռ.

Հացատրական շտեղեկագիրը մատնանիշ լինելով Սրբ. Սինօդի անդամների օրապահիկ 2 ռ. 35 կ. և 3 ռ. 13 կ.-ը, Սինօդական Մասնաժողովը է համարում նշանակել տարեկան վարձարութիւն—Պետերբուրգի միտրոսլոլտին որպէս նախագահողի՝ 5000 ռ. Մոսկվայի միտրոպոլոլտին ամբողջ տարուայ համար 4000 ռ. Կիեվի միտրոպոլոլտին հաշուելով միայն մասնակցութեան ժամանակը